

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ



Տորէնապոս թասսոյ :

Տորէնապոս թասսոյ, որ աշխարհ քիս առաջին բանաստեղծներէն մէկն է, ծնաւ Խոտալիայի Աղրդենթոյ քաղաքը 1544^{ին}, մարտի 11^{ին} ազնուական ծնողացմէ, և հօրը անունն էր Շաբանարդոս թասսոյ որ ծնած էր Պիերկամոյ քաղաքը : Տորէնապոսի մանկութենէն ալ իմացուեցաւ թէ ինչ մեծ մարդ պիտի ըլլայ ատենով . վասն զի հինգ տարեկան եղած ատենը յունարէն և լատիներէն գիտէր ու ոտանաւորներ կը շինէր : Իրեն հայրը որ երեսելի բանաստեղծ էր, իր հալածանքներովն ու թշուառութեամբը աղէկ իմանալով թէ քանի որ մէկը ուրիշ անկարօտ է, բանաստեղծութեամբ միայն իր ապրուստը չկրնար

Ճարել, ուզեց որ իր որդին Փատուայի համալսարանը իրաւագիտութեան ետեւէ ըլլայ . բայց Տորէնապոսի թասսոյ իրեն բնական հանձարոյն հետեւելով, Ավիդիոսի խօսքը կ'ըսէր .

“Մի ինձ օրէնքյախուռախօսք տացին գաս, Եւ մի բարբառս անկցիյատեանս ապերախտ . Մահկանացու է գործ զոր ինձ գու ցանկաս . Համբաւ իշնդրեմ, իմս հընչեացէ յաւէրժ բախտ”:

Տասնըեօթը տարեկան եղած ատենը գրեց իրեն Հուենալդոս ըսուած սքանչելի բանաստեղծութիը՝ Հուերոսի Ողիսականին հետեւելով : Փատուայէն անցաւ Պոլնիա քաղաքը . Հոն հրապարակաւ բարակ ինդիրներու վրայ խօսելէն ետքը, նորէն Փա-

տուա դարձաւ , ու 21 տարեկան եղած ատենը սկսաւ գրել Արտասահքի Աշապէալըսուած անմահ գրուածքը : Այնչափ տարածուեցաւ ասով իր համբաւը , որ Ալփոնսոս Բ , Փերրարյի վերջի դուքսը հրաւիրեց զինքը իր քովը : Հոն քիչ մը ատեն մնաց , ու իր բանաստեղծական գրուածքը լընցընելու ետեկ եղաւ : Ի՞ն միջոցին Ուղովիկոս Խաթեցի կարդինալին հետ մէկտեղ Պաղղիա գնաց , Փարիզու մէջ մեծ ընդունելու թիւն գտաւ Լարոլոս թէ թագաւորէն , ու ամենուն սիրելի եղաւ՝ թէ իրեն գերազանց հանձարոյն համար , և թէ անոր համար որ Արտասահքի ըսուած գրուածքին մէջ Պաղղիացւոց սուրբ գերեզմանին ազատութեանը համար ըրած քաջութիւնները պատմեր էր : Ֆերրարա դառնալէն ետքը դքսին Ալէնորա քրոջը պատճառաւ շատ թշնամիներ ունեցաւ . անոնք թէպէտ ետքը յրուեցան , բայց ինքն ալ դքսին հրամանաւը բանտ դրուեցաւ : Ի՞ս բաներուս վրայ այնչափ վշտացաւ Տորկուատոս , որ անկէ ետքը գրեթէ ինչուան մահը սոսկալի մաղձոտութեան ու վախի մէջ էր : Ի՞ս իրեն վախին մեծ պատճառ էին նաև իր կենացը համար լսած սպառնալիքները . անանկ որ վախաւ գնաց ուրիշ տեղուանք թափառական կը պտըտէր , մինակ , առանց իր գրուածքներուն , ու այնպէս խեղձ վիճակ մը ունեցաւ՝ որ սաստիկ խստափրտ մարդիկ ալ գութ կը շարժէին վրան :

Հուովմ հասնելէն ետքը , անկէց ալ հովուի հագուստով անցաւ Արցենթոյ քաղաքը՝ իր քոյրը բարեելու , որ հօրը և մօրը մահուընէն վերջը մինակ մնացեր էր : Քոյրը չձանցաւ զինքը ամենեին . Տորկուատոս ալ ինքինքը յայտնեց մէկէն , որպէս զի տեսնէ թէ ինչ սիրտ ունի քոյրը իր վրան . բայց բոլոր իր թշուատութիւնները՝ ուրիշի գլխէն անցածի պէս պատմեց անոր . քոյրը երբոր լսեց ան ամէն խեղճութիւնները , չկրցաւ

դիմանալ , սրաին ցաւէն ընկաւ մարեցաւ : Ի՞ն ատեն Տորկուատոս մէկէն գրկեց անիկայ , և խելքը գլուխը բերելով յայտնեց իրեն թէ ինքն իր եղայրն է ան ամէն խեղճութեանց մէջ ընկնողը :

Տորկուատոս թէպէտ հանգիստ էր իր քրոջը տունը , բայց աւելի մեծ ընդունելու թիւն գտնելով յօնուրինի կարուս Ուանուէլ Ա դքսէն , որ մեծ փոյթ ունէր օգնելու ասանկ երեկի մարդկանց՝ գնաց յօնուրին . և սակայն հոն ալ անհանգիստ ըլլալով՝ անցաւ նորէն Ֆերրարա : Եցրորնորէն ինքինքը արհամարհուած տեսաւ , համբերութիւնը հատաւ , ու բերնէն մէկ քանի նախսատական խօսքեր հանեց . դուքսն ալ որ պատճառ կը փնտուէր զինքը պատժելու , հրամայեց որ խենթանոցը փակեն զինքը : Խեղձ Տորկուատոսը որ արդէն մաղձոտ էր , բնական ալ տաք երեակայութիւն ունէր , խենթանոցը դրուելով՝ կարծես թէ իրօք ալ խենթեցաւ . թէպէտ և հոն գրած թղթերէն և ուրիշ գրուածքներէն յայտնի կ'երենայ թէ ան մաղձոտութիւնը միշտ վրան չէր մնար :

Ի՞ն հիւանդանոցին մէջ քաշած նեղութիւնները շատ աղէկ կը ստորագրէ իր նամակներուն մէջ որ կը գրէր Ակիպիոն Լոնծակային . “ Ո՞հակերպ „ բանտարգելութեան վախը՝ տըրտ „ մութիւնս ու ինծի եղած անպատ „ տութիւնը շատ կ'աւելցընէ . մօ „ բուքս մազերս հագուստներս դե „ զընցան , գարշահոտութին ու աղ „ առտութիւնը հոգիս բերանս բե „ , ըին . ամենէն աւելի աս իմ մինա „ կութիւնս , որ իմ ոխերիմ թշնամիս „ է , զիս սոսկալի կընեղէ „ : Տորկուատոս իրեն ինչուան հարկաւոր բաներն ալ չունէր հոն , ոչ դեղ և ոչ հոգեոր միսիթարութիւն : Հիւանդանոցին մէջի աղաղակներէն անկարելի էր որ հանգիստ ուսման ետեկ ըլլար , և ինչողէս որ ինքը կ'ըսէ՝ ան շփոթութեանց մէջ իմաստուն մարդն

ալ կը խենթենար : Այս չափ վիշտերը կարծես թէ քիչ էին . ատեն եղաւ որ առին քովեն նաև գրիչն ալ , որ իր մէկ հատիկ միսիթարութիւնն էր : Դքսէն ունեցած վշտերուն վրայ աւելցաւ նաև գրածախներուն ըրածը , որ իրեն գրուածքները տպեցին բոլոր աւրելով , տեղ տեղ ձգձրգելով ու լեցուն սխալներով : Ասանկով տպուեցաւ իրեն Խրուադին անկատար ձեռագրի մը վրայէն՝ ան միջոցին որ հեղինակը բանտին մէջ կը մաշուէր , իբր թէ աս վշտերն ալ չէին բաւած , տպած գիրքն ալ վար զարնուեցաւ Քրուսքայի Ճեմարանէն : Ու երջապէս գրեթէ 8 տարիէն ետև Ոինչենցիոս Լոնծակային աղաւանքովը ելաւ Տորկուատոս ան խիստ ու անիրաւ բանտարգելութենէն : Բանտէն ելելուն պէս ուզեց որ ինքնագլուխ վիշակ մը ունենայ՝ իր մայրենական ժառանգութիւնը ձեռք ձգելով , և տպէ իր բոլոր գրքերը Խտալիայի իշխանաց հաւանութեամբը . բայց անկարելի եղաւ . վասն զի դժբաղդութիւնները չորս կողմը առած , ինքն որ կարծէր թէ կ'ազատի անոնցմէ՝ բնակութիւնը փոխելով , կարծիքին չհասաւ . կորսընցուց ունեցած ստակները , հագուստները մաշեցան , շապիկ ալ չմնաց վրան , ստիպուեցաւ ինչուան ձեռք բանալու ուրիշներուն ու մուրալու , և հիւանդանոցի կարօտ եղաւ :

Ու երջապէս կերպով մը Հռովմքը նաց , այնպիսի հարուստ ու փառաւոր քաղաքի մէջ չգտնուեցաւ մէկը որ օգնէ իրեն : Չորս անգամ՝ Խափոլի գնաց , բայց չկրցաւ իր մօրը ժառանգութիւնը ձեռք ձգել : Խտքը Ֆիերտինանտոս դքսին կամչելովը եկաւ Փլորենտիա . հօն ալ չկրցաւ հանգըստանալ . դարձաւ Անդուա , հօն ալ Լոնծականներէն երես չգտաւ . մէկ խօսքով՝ խեղճը մէկ տեղ մըն ալ հանգըստութիւն չկրցաւ գտնել :

Այս ամէն թշուառութիւններէն ետքը երբոր՝ Խափոլի քիչ մը հանգըստութիւն գտեր էր , Ալտոպրանտինի

կարդինալը՝ որ Լողեմէս և պապին եղբօրորդին էր՝ քիչ մը օգնութիւն ըրաւ իրեն ու Հռովմք հրաւիրեց , որ հօն Կապիտոլիոնին մէջ դափնիով պակուի իբրև քաջ բանաստեղծ : Տորկուատոս թէպէտ չուրախացաւ աս հրաւէրքին վրայ , վասն զի կարծես թէ վարժեր էր թշուառութիւն քաշելու , և այնպիսի պատիւներէ զուրկ մնալու , բայց իր բարեկամներէն ստիպուեցաւ ու գնաց Հռովմք : Պապը ամենայն սիրով ընդունեցաւ զինքը , և ըսաւ իրեն . “Քեզի համար դափնիկ պսակ մը պատրաստեցինք . աս սիկայ այնչափ պիտի փառաւորուի , ” քու գլուխդ գրուելով , որչափ որ “ հին ատենը ինքը ուրիշներուն փառացաւ ատաման եղած է , ” : Բայց ոչ պապին աս քաղաքավարական խօսքերը , և ոչ ուրիշ մեծամեծաց ցըցուցած պատիւը և սէրը չկրցան հանելի իր մաքէն աս մտածութիւնը՝ թէ իրեն պէս խեղճ մարդ չկայ աշխարհքիս երեսը . ուստի իրեն պսակուելուն համար գրուած ոտանաւորներուն՝ ինքը Ունեկայի աս խօսքով պատասխան կուտար . “ Օքանս մեծարանաց մօտալուտն մահանց ’ի բաց մերժէ , ” : Խրաւցընէ ասանկ ալ եղաւ : Ուասսոն աշխարհիս վրայ բոլոր մարդկանց ամէն հանդիպած թշուառութիւններուն օրինակ պիտի ըլլար : Անդադար անձրենները բոլոր հանդիպին պատրաստութիւնները արգիլեցին . ան միջոցին ինքն ալ հիւընդցաւ , և իմանալով որ ալ յոյս չկայ իրեն կենացը , ուզեց որ գոնէ ան հարուստներուն պալատները չմեռնի՝ ուր որ ինքը կեցեր էր ու այնչափ նեղութիւն քաշեր էր . ուզեց որ փոխադրուելով Անոփրիոսի վանքը , ուր որ Հերոնիմեան ըսուած կրօնաւորները կը կենային : Ան առաւաւոտը սաստիկ անձրեկուգար սոսկալի փոթորիկով . այնպէս որ կրօնաւորները երբոր տեսան թէ Ալտոպրանտինի կարդինալին կառքը դէպ ’ի իրենց կուգար , գուշակեցին թէ կարգէ դուրս բան մը պիտի ըլլար :

մէկէն դուռը վազեցին . մէյմ' ալ տես նեն որ կառքին մէջէն իջաւ Տորկուատոս , և լաւ անոնց . “ Եկայ որ հոսձեր մէջը մեռնիմ , : Ի՞ն վանքէն իրեն Աստանդինի բարեկամին գրեց աս խօսքերս . ” Աւտեն չկայ որ խօսիմես իմյամառ բաղդիս վրայ , կամթէ ապերախտ աշխարհիս վրայ , որ կը փափաքէր զիս աղքատ ողորմելի իջեցընելու գերեզմանը ” :

Պապին բժշկապետը Դիզալիինոյ , որ Ծասսոյի ալ հին Ճանչորն էր , բարեկամական համարձակութեամբ իմացուց իրեն թէ ալ հասեր էր իր կենացը վերջի օրը : Ուրախացաւ Ծասսոյ , գրկեց իր բարեկամը և ըսնորհակալ եղաւ ան աւետիսին համար : Ետքը աչուըները երկինք վերցուց , չնորհակալ եղաւ Աստուծոյ որ իր կենացը այնչափ մըրիկներէն վերջը՝ հասցուց զինքը ան խաղաղ նաւահանգիստը : Երբոր խնդրեցին իր մէ որ իր կտակը գրէ , պատասխանեց . “ Շան մը չունիմ որ մահուընէս վերջը վշտաց առիթ ըլլայ ուրիշներուն ” : Ուզեցին որ գոնէ տապանագիր մը շարադրէ իր գերեզմանին վրայ փորելու համար . ժապեցաւ Ծասսոյ ու ըսաւ . “ Ամ փոսիս վրան ծածկելու համար պարզ տախտակ մըն ալ բաւական է ” : Ասանկ ահա 1595^{ին} ապրիլի 25^{ին} աս գերազանց մարդը իր ամենաթշուառ կեանքէն ելաւ :

Շարձրահասակ էր Ծասսոյ ու գեղեցիկ . ասպետական կրթութեանց մէջ խիստ վարժ էր . շատ ներքին կատարելութիներով զարդարուած էր , և իրեն հանձարոյն մեծութեամբը խիստ շատ մարդիկներէ վեր էր :

Ծասսոյին գրուածքներուն մէջ ամենէն հոչակաւորը , ինչպէս որ ըսինք , Երուաղէ Աշտակաւը ըսուած դիւցաղնական բանաստեղծութիւնն է : Ասոր գլխաւոր կատարելութիւններն են մէյմը նիւթին գեղեցիկ կարգն ու պարզութիւնը , երկրորդ ոմին վսեմութիւնն ու քաղցրութիւնը : Անեծ անուն ունի նաև իրեն Ամինդասը ը-

սուած հովուերգութիւնը , որ ոձին ու ոտանաւորին գեղեցկութեամբը Խտալացւոց հովուերգութիւններուն ինչուան հիմա մէկ հատիկ օրինակ է : Ուրիշ ոտանաւոր ու արձակ գրուածքները աս երկուքին չեն հասնիր , բայց անոնց մէջ ալ կ'երենայ իրեն մեծ հանձարն ու բարակամութիւնը :

ԵԶԳԱՅԻՆ ԵՒ ՌԱՄԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ .

Ուշ անժամ օրհասական :

ՅԵՄԿԱՆ առաւօտ և լոյս
Գարբիկն ասէր հոգոյս ,
Ազի եկ ել այս այգոյս ,
Այս իմ նորատունկ այգոյս :
Քար եմ կրտեր ձորերուս ,
Փուշ եմ բերեր սարերուս ,
Պատ եմ բոլորեր այգոյս :
Կ'ասեն , արի ել այս այգոյս :
Ինձ չէ պարտ ենել այգոյս ,
Դեմ չար փուշ կայ պատերուս ,
Չեմ կարեր ենել այգոյս ,
Այս իմ գեղեցիկ այգոյս :
Ուռ եմ անկեր այս այգոյս
Զտակն եմ ջրեր այս տնկոյս .
Դեռ չեմ կերեր ՚ի պտղոյս .
Կ'ասեն , արի ել այս այգոյս .
Հնծան եմ շներ այգոյս ,
Կարաս եմ թաղեր գինոյս ,
Դեռ չեմ խըմեր ՚ի գինոյս .
Կ'ասեն , արի ել այս այգոյս .
Վարդ եմ անկեր այս այգոյս ,
Կարմիր ու սպիտակ վարդոյս .
Դեռ չեմ հոռ առեր վարդոյս .
Կ'ասեն , արի ել այս այգոյս .
Դաղիկ եմ ցաներ այգոյս ,
Կանաչ ու գեղին ծաղկոյս .
Դեռ չեմ քաղեր ՚ի ծաղկոյս .
Կ'ասեն , արի ել այս այգոյս .
Գարբիկն եկաւ հոգոյս ,
Յահէն կապեցաւ լեզուս ,
Խաւարեր աչացըս լոյս ,
Հայի իմ կարձ արկուս :
Առին զհոգիս ՚ի մարմնոյս .
Ժամ է որ ենեմ այգոյս ,
Այս իմ գեղեցիկ այգոյս :
Ուռն է կանաչ այս այգոյս ,
Որթն բացուեալ է այգոյս ,
Այս իմ նորաշէն տընկոյս :
Պուլպուլըն կանչէ այգոյս ,
Ցողն իջանէ ՚ի յամպոյս
Ցամէն առաւօտ և լոյս :

Այս երգս զուրցողը կ'երենայ նորահաս անձ մը , որ կենացը գեղեցիկ